



Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ՔԱՂԱՔԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆԱԽԱԶԳԱՅՈՒՄ ՄԸ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ.

Ա.

Լա Մաժիսիկն անունով գաղղիական երկայարկ նաւը Քալիֆոռնիայի Սան-Ֆրանչիսքոյ քաղաքին նաւահանգստին մէջ քանի մը շաբաթ կենալէն վերջը՝ կպատրաստուէր ճամբայ ելլալու: Մէջի երիտասարդ սպաներէն մէկը՝ Բրնե Ժեռլոս անունով, որ բոլոր օրը մտայոյզ կերեւէր, իրիկուան դէմ իւր ընկերներուն մէկուն մօտեցաւ.

— Սիրելիք իմ, կամպէր, ըսաւ իրեն, քեզի գաղտնիք մը ունիմ հաղորդելու եւ ծառայութիւն մը խնդրելու:

— Խօսէ, պատասխան տուաւ կամպէր:
 — Այս գիշեր կուզեմ մնաք բարովս ընել մէկու մը: Շատ մտածեցի որ այս վերջին տեսութիւնը չընեմ. սակայն վերջապէս կտեսնեմ որ պիտի չկարենամ ետ կենալ: Խոհեմութեամբ կուզեմ վարուիլ. բայց եւ այնպէս՝ երկիւղի մէջ եմ. եւ որպէս զի վտանգ մը չհանդիպի՝ կփափագիմ որ դուն ինձ օգնես: Կէս գիշերուան՝ խնդրեմ որ տունին մօտերը առանձին տեղ մը քաշուած կենաս, ու գիտես որ եթէ մէկը տեսնես որ կուգայ՝ մեզ իմաց սրաս: Միտքս դը-

րած եմ որ քանի մը վայրկեանէն աւելի չը-
կենամ. եթէ դժբաղդ բան մը չհանդիպի՝
իսկոյն տունէն կելլեմ ու քեզի հետ մէկտեղ
նաւ կդառնամ» :

Այս ըսելով տունին նշանները տուաւ որ
բարեկամը կարենայ ճանչնալ զայն : Լամ-
պէր ուրիշ պատասխան չտուաւ իւր ընկե-
րոջը՝ բայց եթէ ձեռքը սեղմել՝ ըսելով,
« Հանդարտ եղիր, նշանակած տեղդ կգըտ-
նուիմ » :

Ժաք-Լամպէր՝ ժէրպոյէն քանի մը տարի
մեծ էր, ուստի եւ նորա մտատանջ կերպը
տեսնելով՝ համարեցաւ թէ իւր երիտասարդ
պաշտօնակիցը երեւակայութեամբ վտանգը
կմեծցընէր, բայց եւ այնպէս՝ պատրաս-
տութիւն տեսաւ ո՛ր եւ իցէ արկածից դի-
մագրաւելու : Երեկոյեան ժամը 10-ին՝ չը-
գիտնալով թէ ինչ բանի անցընէ ժամանա-
կը՝ գնաց մոնթ (խաղատուն) մը մտաւ ու
անկիւն մը քաշուեցաւ. իւր զինուորական
համազգեստը հանած էր եւ քաղաքական հա-
գուստ հագած, որպէս զի աչքի չզարնէ ու չը-
ձանչցուի : Այն ժամանակները Քալիֆոռնիոյ
մէջ ոսկիի հանքը դեռ նոր գտնուած էր,
ուստի եւ Մոնթէի մը ներկայացուցած տե-
սարանը կարգէ դուրս բան մըն էր : Խաղա-
սիրութեան տենդը ամենուն սիրտը կեռա-
ցընէր, եւ անվտանգութիւն եւ կասկած՝ ա-
մենուն վրայ տիրած էր. խաղացողը՝ զէն-
քով վառուած էր, մէկ ձեռքը խաղի թըղ-
թերը՝ միւս ձեռքը *րեկորդեր* (ատրճանակ)
բռնած, այնպէս կխաղային : Սեղանոյն վրայ
գիզուած ոսկոյ կոյտերը ամենուն ցանկու-
թիւնը կվառէին : Խաղին արկածները շատ
անգամ մեծ շփոթութիւններ, կռիւներ ու
արիւնհեղութիւն կպատճառէին : Լամպէրին
գիմացը՝ դահլճին անդիի ծայրը խաղի սե-
ղան մը կար, որուն բոլորովը երեսուն հո-
գի ժողովուած էին, ամէն հասակէ մարդիկ
այլ եւ այլ հագուստով եւ ընկերութեան
այլ եւ այլ աստիճաններէն : Կերեւար թէ
խաղը որոշիչ վիճակ մը առնելու վրայ էր,

որովհետեւ խաղացողներուն մէջ լռութիւն
տիրած էր : Լամպէր աչուրները դարձուց
ասոնց վրայ եւ կդիտէր իրենց բազմայոյզ
կերպարանքը : Մէյմ՝ ալ յանկարծ սաստիկ
աղաղակ մը բրդաւ, անէծք եւ հայհոյանք :
Խաղացողները յարձակեցան յաղթողին վրայ,
զարկին դաշոյնով եւ արեանը մէջ թաթխե-
ցին ողորմելին : Այս տեսարանը երկար չքշեց,
հանդիսականք ելան հեռացան, եւ ոչ ումեք
հոգը չեղաւ դժբաղդ սպանուողին վրայ :

Լամպէր ժամացոյցն հանեց եւ տեսնելով
որ կէս գիշեր է, աճապարեց դուրս ելաւ :
Ժէրպոյին նշանակած տունը ծովէն քիչ մը
հեռու էր ու Սան-Ֆրանչիսքոյէն փարոսիս
մը դուրս. ճամբուն երկու կողմը ծառեր տըն-
կուած էին, որով բարձր ցանկ մը կձեւանար :
Թէպէտ Լամպէր շատ շուտ կքայէր, բայց սիր-
տը հանգստութիւն մը սկսաւ զգալ : Սպա-
նութեան ահաւոր տեսարանէն ետքը սիրտը
կարծես թէ կսլանար օդոյն մաքրութեամ-
բը, գիշերուան շողշողուն թափանցկու-
թեամբը, անխռով լռութեամբը եւ ծառե-
րուն սիւնած հոտերովը : Քիչ ատենէն տե-
սաւ տունը՝ որ իտալական ամարանոցի նման
ձերմակ պատեր՝ կանաչ պարսկափեղկեր
(persien) ու արտաքին պաշտպամ (րեռասս)
մը ունէր, եւ պատուհաններէն լոյս կերեւար :
Լամպէր ժպտեցաւ. « Անշուշտ, կըսէր, մեր
բարեկամը անխռով մնաք բարով մը կընէ
այս հանգստեան պահուս » : Քայլերը ծանրը-
ցուց, եւ ահա յանկարծ շառաչիւն մը լսեց,
բոց մը փայլեցաւ իրմէն 30 քայլ հեռու : Մա-
հագոյժ նախազգացմամբ մը վազեց եւ տե-
սաւ խեղճ ժէրպոն գետին ընկած եւ կուրծ-
քը երկու գնտակէ զարնուած : Վեր վերցուց
Լամպէր, գրկեց եւ կանչեց : Ժէրպոյ ծանրը-
ցած աչուրները բացաւ, ճանչցաւ բարե-
կամը եւ թէպէտ մահուան քրտինքը կվա-
զէր՝ վերջին ճիգն ընելով ըսաւ. « Ո՛վ բա-
րեկամ, վրէժս սու » :

Այս ըսաւ ու գլորեցաւ յետին շունչը
տուաւ : Լամպէր որ իրեն վրայ ծռած էր,

ստք ելաւ, սիրտը տագնապ մը ընկաւ, կկար-
ծէր որ մէկ ուրիշ հարուած մըն ալ իւր վրայ
պիտի պարպուի. բայց տեսնելով որ ամէն
բան խաղաղ է, սիրտ առաւ ու կմտածէր թէ
պաշտօնակցին մարմինը ինչ ընէ: Ձէր կըր-
նար հետը տանել, բայց եւ հոն անխնամ թո-
ղուլ՝ սիրտը չէր քաշեր:

Մինչ այս մինչ այն՝ հեռուանց թիակնե-
րու ծովու մէջ հանած ճղփիւնը լսեց: Ան-
շուշտ, բսաւ, ժէրպոյ առաջուց ապսպրած
էր որ նաւուն մակոյկներէն մէկը գայ զինքը
հոնկէց առնու: Իրօք ալ այնպէս էր: Վազեց
կամպէր եւ ուժգին աղաղակելով աճապարե-
ցուց նաւաստիները: Հասան նոքա շտապաւ,
ցամաք ցատքեցին ու կամպէրէն առաջնոր-
դուելով գնացին գէպի տխուր ճանապարհը:
Երբ բլրակէն վեր կեւնէին՝ տեսան որ մարդ
մը ժէրպոյի գիակին վրայ ծռած՝ վերքե-
րը կզննէր: Ձկրցան իրեն գէմքը տեսնել,
վասն զի փոնֆոն (վերազգեստը) երեսին վը-
րայ իջեցուցած էր, եւ ոտքի ձայն լսելուն
պէս՝ աներեւոյթ եղաւ: Ետեւէն վազեցին,
բայց իզուր: Կամպէր նաւաստիներուն օգնու-
թեամբը առաւ ժէրպոյին մարմինն ու նաւը
տարաւ: Իւր առջի հոգն եղաւ նաւապետին
իմացընել եղածը, որ եւ իսկոյն ցամաք ի-
ջաւ եւ հիւպատոսին գիմեց որ պէտք եղա-
ծըն իգործ դնէ: Գնացին աճապարանօք այն
տունը մտան, բայց մէջը մարդ չգտին: Նա-
ւապետը յանձնեց հիւպատոսին որ կարեւոր
միջոցն իգործ դնէ մարդասպանը գտնելու,
եւ որովհետեւ չէր կրնար ուշանալ այլ եւս,
ուստի հարկ եղաւ որ ինքը նաւ դառնայ եւ
ժէրպոյին յուղարկաւ որութիւնը նաւուն մէջը
կատարէ՝ ժամանակ չկորուսանելու համար:

Արեւը ծագելու վրայ էր, երբ նաւը ճամ-
բայ ելաւ: Սպայք ժողոված երկար ժամա-
նակ ժէրպոյին վրայ կիսօսէին, եւ իրեն տը-
խուր մահուան ծածկալից պարագաներուն
վրայ իրարու հետ կխորհրդածէին: Որոշուե-
ցաւ որ արեւը մար մտնելու ժամանակ կա-
տարուի մեռելոյն ծովաթաղումը: Այս հան-

դէսը պարզ է եւ սրտաշարժ: Սպայք եւ նա-
ւաստիք կժողովուին իրենց ընկերոջն վեր-
ջին բարեւը տալու: Քահանայն հանգստեան
աղօթքներն ու շարականները կըսէ, եւ արեւը
մտածին պէս գիակն ազգային դրօշակի մը
մէջ պատած՝ ոտքն ալ երկաթէ գնտակ մը
կապած կիջեցընեն իրեն ջրեղէն տապանին
մէջ: Որոշուած ժամանակէն քիչ մը առաջ՝
կամպէր յանձնած էր զեկավարին որ հան-
դէսն սկսելուն պէս գայ իրեն իմացընէ, եւ
ինքը վար իջած խղիկին մէջ կհագուէր:
Երբ սուրը մէջքը կապեց եւ գլխարկը գը-
լուխը կգնէր, ջուրին մէջ ընկած մարմնոյ
ճըփճըփիւնը լսեց: Բարկութիւն եւ տրտմու-
թիւն սիրտը պատեցին. վասն զի բարեկա-
մին թաղումը կատարուած էր առանց իւր
ներկայութեանը: Նոյն ժամայն գէպի լու-
սամուտը գիմեց որ պաշտօնակցին մարմինը
վերջին անգամ մը տեսնէ. բայց՝ դեռ լու-
սամուտը չհասած՝ նշմարեց որ պատուհա-
նին կպած էր ժէրպոյի մահատիպ գլուխը,
մագերէն ջուրեր վազցնելով ու աչուրները
արիւնաշաղախ, որ մէկ մատն ալ քունքին
վրայ բռնած աղաղակեց. «Մի մոռնար վը-
րէժս առնելու»:

Այս ահաւոր տեսարանը փայլակի պէս
սրացաւ ու աներեւոյթ եղաւ: Կամպէր
դուրս ցատքեց խղիկէն, եւ դեռ վեր չհա-
սած՝ տեսաւ զզեկավարն որ շփոթած թո-
ղութիւն կինդրէր իւր մոռացկոտութեանը:
Կամպէր չպատժեց զինքը, վասն զի ինչ օ-
գուտ, եղածը եղած էր:

Բոլոր գիշեր միտքը կուգար այն յանկար-
ծակի զգացած սարսափը. բայց վերջապէս
ինքն իրեն նեղացաւ եւ ուզեց որ այս երե-
ւութիւն մեկնութիւն մը գտնէ, եւ յաջողե-
ցաւ: Հասկցաւ որ իւր մտածութեանց արագ
մէկ յեղափոխութեամբը կրնար խեղճ ժէր-
պոյին վերջին անգամ տեսած պատկերը ներ-
կայացնել իրեն, եւ որովհետեւ իւր խղիկը
պղտիկ լուսամուտ մը միայն ունէր, արեւը
մտնելու ժամանակը իւր երեւակայութեան

շատ յարմար էր այս տեսարանն ընծայելու : Իսկ թէ ինչէն էր որ ժէրպոյի ձայնը ակընջին էր եկած՝ այն ալ՝ տարակոյս չկար որ իւր ծփեալ մտացն ու երեւակայութեանը մէկ արդիւնքն էր . բայց եւ այնպէս՝ այն խօսքերը մտքէն չելան ու զինքը անհանգիստ կընէին : Բնական բան էր որ ժէրպոյ մեռնելու ժամանակ բարեկամին յանձնէր իւր վրէժն առնուլ . բայց ինչ կերպով նորա իղձը պէտք էր կատարել : Ո՛ւր էր մարդասպանը . կըձանչնար ինքը՝ կամ թէ պիտի ճանչնար զինքը մէկ օր մը . հաւանականաբար՝ ոչ . ուստի եւ հարկ չէր կարեւորութիւն մը տալ այն խօսքերուն : Ինչո՞ւ ուրեմն մտատանջուէր . ինչ պարտաւորութիւն ունէր . ժէրպոյ իրեն համար ուրիշ բան չէր՝ բայց եթէ ընկերակից մը . իւր յանցանքը չէր որնա ծածուկ ձեռքէ մը անտառի մը ծայր սպաննուեցաւ : Այս վերջին կէտը զլամպէր աւելի կ'յուզէր . եթէ քիչ մը աւելի շուտ հասած ըլլար հոն՝ կարելի է որ ոճիրը չկատարուէր :

Այս կէս խղճմտանաց խայթը զոր մինչեւ նոյն ատեն չէր ուզած ինքն իրեն խոստովանիլ, կհասկըցընէր իրեն թէ ինչ կերպով լըսած կրնար ըլլալ այն տագնապանաց ձայնը : Իւր ակամայ յանցանքին զգացմունքն էր այն՝ որ սրաին մէջ արթըննալով կ'իշխեցընէր իրեն բարեկամին վերջին խօսքերը՝ իբրեւ քաւութեան հնարք մը, վրէժ հանելով մարդասպանէն : Բայց վերջապէս լաւ մը խորհրդածելէն ետեւ ժաք-լամպէր ինքնիրենը նեղացաւ, եւ միտքը գրաւ որ երեւակայութենէն դուրս հանէ այն ցնորքներն ու պարտասեցուցիչ յիշատակները որ իրեն սիրտը զուր տեղ կայլայէին, կարելի չըլլալով ի գլուխ հանել նոցա պահանջմունքները :

Եւ յիրաւի, քանի մը օրէն ժաք իւր սովորական կենաց ընթացքն սկսաւ : Ծովային կենքը՝ իւր լուրջ կանոնաւորութեամբը եւ պարագայից ստիպելովն ազգած քաջութեամբը մէկհատիկ գեղ է երեւակայութեան ամբոխմունքը ցրուելու : Ծովուն բանաստեղ-

ծութիւնը կորովի է եւ ոյժ կուտայ մեր սըրտին՝ հալածելով մտաց ցնորքները : Վասնզը այնպէս մօտէն կտեսնեմք՝ որ ժամանակ չեմք ունենար աղայական վախերու վրայ մտածելու : Այնուհետեւ ժաք-լամպէր եթէ ժէրպոյի վրայ մտածէր նէ ալ՝ պարզ հետաքրքրութեան արգասիքն էր : Համայն եւ այնպէս կ'մտածէր : Գիշերը վերնայարկին վրայ հըսկելու ժամանակ կամ իւր խուզը առանձնացած ատեն՝ շատ անգամ ինքնիրեն կհարցընէր թէ ո՞վ էր արգեօք այն մարդասպանը, եւ կափսոսար որ ժէրպոյի ուրուականը նշան մը տուած չէր իւր դահճին :

Օր մը իրիկուան դէմ երբ սովորականէն աւելի այս բանիս վրայ մտածած էր եւ կուզէր քուն ըլլալ, յանկարծ մարդասպանին դէմքը դիմացն երեւցաւ : Լամպէր աչքերը փակեց, բայց առջեւը կտեսնէր եղեռնագործին դեղնած ու մաղձոտ դէմքը, մազերը գոռզ գոռզ, քիթը տնկուած, աչուրները ցուրտ եւ խոր, շրթանց վրայ հեգնիչ եւ ատելութեան ժպիտ մը : Քնանալէն առաջ երբ մտքերնիս կ'թմրի, այսպիսի երեւոյթներ շատ անգամ դիմացնիս կուգայ, որ մեր մոռցած եւ անցած յիշատակներուն արգասիքն է : Լամպէր ամենեւին չէր յիշէր թէ այդ կերպարանօք մարդ մը տեսած ըլլայ, կհամարէր թէ իւր մտածութեանէն շինծու դէմք մըն է . ինչպէս որ իրօք ալ պարզ երեւակայութեամբ շատ անգամ ուզած դէմքերնիս կշինեմք : Բայց Լամպէր աւելի անսր վրայ կզարմանար որ մարդասպանին դէմքը մտքին մէջ չէ թէ կամաց կամաց ձեւակերպեցաւ, այլ յանկարծ ինքնիրեն պայծառ կերպով մը երեւցաւ, իբրեւ թէ տեղ մը տեսած եւ ճանչցած ըլլար զինքը : Այս մտածելով կխուզէր, եւ չկարենալով լուծմունք մը տալ այս երեւութին՝ յոգնեցաւ ու քուն մտաւ :

Այնուհետեւ այն պատկերը մտքին դիմացէն չհեռացաւ . եւ թէեւ այն կերպարանքը իրեն չէր նայեր, բայց Լամպէր այնպէս մը կհամարէր թէ շուտ կամ ուշ այն միթին

անձը իւր ապագայ կենացը մէջ ահաւոր կերպով մը պիտի մտնէ, ուստի եւ կիսափառէր որ գոնէ երազին մէջ տեսնէ զայն որ կարենայ բան մը իմանալ: Դիտեց յանցաւորները, յանցանքը գործելէն առաջ բռնած կերպերնին, բազաւտեց զայն իւր գիմացը ներկայացուած մարդասպանին գէմքին եւ կերպին հետ, եւ վրայ բերաւ թէ տեսած պիտի ըլլայ զինքը ոճիրը գործելէն առաջ երբ անոր վրայ կմտածէր եւ որոշմունք կընէր մտքին մէջ, սակայն չէր կարող կամպէր յիշել թէ ո՛ւր եւ կամ երբ տեսած պիտի ըլլար զայն:

Թէպէտ միշտ մտքին մէջ էր այս, բայց համարելով իբրեւ յիշողութեան երեւոյթ մը՝ որուն բանալին գտած չէր, կամաց կամաց սկսաւ հոգ չտանիլ: Օրերն առաջ գնացած էին, նաւն ալ Հօռն սարաւանդը անցնելով Պահիայի նաւահանգիստը մտած էր: Այս մեծ քաղաքին զուարճութիւնները կամպէրի երեւակայութիւնները ցրուելու ծառայեցին. անկէց զատ հոն գտաւ Աշիլ էրպիկ անուանով իւր հին եւ սիրելի դասընկերնէրէն մէկը, որ տենդէ բռնուած ըլլալով, ժանիւս երկկայմ նաւէն ելած ու հոն մնացած եւայժմ Մաժիսիէնի հետ պիտի վերադառնար իրազգիս: Նաւուն մէջ ճամբան երկու երիտասարդ սպայք շատ մտերմութեամբ կպուեցան: Աշիլ՝ պարզ, անկեղծ եւ զուարթուն բնաւորութեամբը՝ ժաքին շատ սիրելի եղաւ, միանգամայն ինքն ալ կամպէրի խոհուն եւ լուրջ կերպերէն մեծ ախորժ կըզգար, թէեւ երբեմն նորա վրան կարգէ գուրս երեւակայութիւն մը կտեսնէր: Բնական կերպով մը կամպէր պատմեց իւր ընկերակցին Սան-Ֆրանչիսքոյի պատահարը. երկու բարեկամները երկար ժամանակ այս բանին վրայ կփիճաբանէին եւ շատ անգամ գիշերն այս խօսակցութիւններով կանցընէին:

Իրիկունը երբ ժաք կպատմէր Աշիլին թէ ինչպէս երազին մէջ շատ անգամ կտեսնէր այն մթին կերպարանքը սպառնական առեղ-

ծուածի մը պէս գիմացը կեցած, — Գիտեմ, ըսաւ, որ եթէ օր մը ես այդ մարդուն հանդիպելու ըլլամ, սարսափախառն զգուշութեամբ մը պէտք է հետը վարուիմ:

— Պատճառը:

— Վասն զի ըստ իմ կարծեաց երբոր երազ մը շրջանով մը կգառնայ կամ միակերպ մեզի կերեւնայ՝ անփոփոխ ու նոյն պարագաներով, մեր վրայ ազգած զգացմունքը կյայտնէ մեզ թէ իրական կենաց մէջ նոյնպիսի պարագայ մը որ հանդիպելու ըլլայ՝ ինչ կերպով պիտի շարժիմք: Այս կողմով որ մտածեմք՝ կրնամք ըսել թէ երազը ապագային յայտնութիւնն է. վասն զի եթէ նոյնօրինակ պարագաներ գիմացնիս ելլեն՝ երազին մէջի ունեցած զգացմունքնիս մեր վրայ պէտք է որ ունակաբար ազգէ: Շատ դժուարին է որ այն երազին մէջ ունեցած տպաւորութիւններէս եւ ըրած որոշմունքներէս ետ կենամք՝ նոյնպիսի պարագայի մը մէջ:

— Բայց այդ ըսածդ ըլլալու համար հարկ է որ երազին մէջի հանգամանքները ստուգիլ մեզի հանդիպին. սակայն այս բանս ոչ երբէք իրօք կպատահի:

— Ոչ այդպէս, կրնայ պատահիլ: Եթէ իմ մականութիւններս շիտակ են՝ այդ կերպարանքը պէտք է որ ես ատենօք տեսած ըլլամ. պէտք է որ ես ժէրպոյի դահիճն ճանչցած ըլլամ, ուստի եւ վաղ կամ անագան պէտք է օր մը իրեն հանդիպիմ: Բայց երազներու խնդիրը մէկդի թողլով՝ կտեսնեմք որ սովորական կենաց մէջ ալ նոյնպիսի բան մը կպատահի: Շատ անգամ յանկարծ վրանիս տպաւորութիւն մի կըլլայ որուն պատճառը չեմք գիտեր, բայց վրանիս այնպէս ուժով կազգէ որ չեմք կրնար մտքերնէս իբաց հալածել. եւ երբեմն կըլլայ որ այն տպաւորութիւններէն մեր սիրտը նախազգացմունքներ կուգան որ զմեզ չեն խաբեր: Կուզես օրինակ մը տամ քեզի:

— Այո, բարեկամ:

— Գեռ նաւային դպրոցը չմտած՝ 13 կամ

16 տարուան եղած ժամանակս՝ դպրոցի ընկերք մը ունէի. սա մեծ ախորժանօք կկարգար Քուփըրի նաւուլիոյ անունով վիպասանութիւնը. երբ վերջին երեսները հասաւ, ուր հեղինակը կպատմէ իւր ամէն մէկ գերասանաց կատարածը, ընկերս որովհետեւ վիպասանութեան մէջի երիտասարդ պաշտօնակալ Մէռէին վրայ սէր ձգեր էր, ուստի եւ կսպասէր իմանալ թէ ինչ վերջ ունեցաւ նա: Քուփըր՝ վիպասանի մը երեւակայութեամբ, կամ գուցէ չգիտնալով թէ ինչ կերպով վերջացընէ Մէռէի կեանքը, զինքը մենամարտութեան մը մէջ կսպաննէ կլըմնցընէ: Այս ողբերգական մահը՝ զոր կարելի չէր նախատեսել, բարեկամիս շատ ցաւ եւ անախորժ զգացմունք մը պատճառեց. վասն զի Մէռէի հասակն ունենալով՝ համակրութեամբ մը ըսեմ թէ երեւակայութեան մէկ ցնորքովը՝ ինքզինքը Մէռէի տեղ գրած էր. ուստի եւ հաստատապէս միտքը դրաւ թէ ինքն ալ մենամարտութեան մէջ պիտի մեռնի: Այս տպաւորութիւնը մտքին մէջ մնաց, եւ շատ անգամ ինծի կրսէր որ եթէ հրաւիրուի իմենամարտ՝ ակամայ պէտք է յանձն առնու, գիտնալով որ պիտի մեռնի: Կտեսնես, բարեկամ, այս ալ ահա ճիշդ երազին պէս է, եւ նախազգացմունքը՝ իւր պատճառն ունի: Եթէ մենամարտութեան առիթ մը գիմացն ելլէ՝ այն անախորժ տպաւորութիւնը՝ որ միշտ իրեն վրայ կազդէ, հարկաւ սուրը պիտի գողացնէ, եւ եթէ սուրը գողայ՝ յայտնի բան է որ մեռնելու վտանգի մէջ է: Այս ըսածս պարզ է կարծեմ եւ տրամաբանական:

- Այո՛, բայց քու տուած օրինակդ մէկ պակասութիւն մը միայն ունի: Քու տղայութեան բարեկամդ ողջ է եւ առողջ:
- Ո՛չ, ո՛չ, գոչեց կամպէր տխրութեամբ: Աէն-Սիրի գպրոցէն ելած ժամանակը՝ իւր ընկերներուն մէկուն հետ վէճի բռնուեցաւ մենամարտեալ եւ մեռաւ:
- Բ՛արբէ, բ՛արբէ գոչեց Աշիլ:

Երկու բարեկամները լռեցին, մէկ զգացմունք մը, խոր զգացմունք մը վրանին տիրեց. իրարու երես կնայէին եւ երկար ժամանակ չէին կրնար իրարու աւանդել մըտքերնուն ու սրտերնուն մէջ զգացած այլ եւ այլ տազնասոյն ու յուզմունքները:

Բ.

Երբ Մամիսիկնը Գաղղիոյ ամուսնքն հասաւ, էրպէն եւ կամպէր առժամանակեայ ազատութիւն ընդունեցան: Ժաքին ծնողքը մեռած ըլլալով՝ բարեկամին հետ Փարիզ եկաւ, եւ շատ սիրով ընդունելութիւն գտաւ նորա ընտանիքէն: Աշիլի հայրը՝ սեղանաւոր մի էր, յիսնամեայ սիրելի եւ բարեսիրտ մարդ մը: Իսկ էրպէն տիկինը՝ այն ազնիւ կանանցմէ էր՝ որ բոլոր սրտով իրենց տունը կսիրեն, եւ իրենց բոլոր ուրախութիւնն ու շռայլութիւնը՝ իրենց առանին բարեկենդանութեանը կնո: իրեն: Իսկ աղջիկը՝ Աննէթ՝ մօրը շատ կնամնէր, անոր հետ՝ ունէր նաեւ քսան տարեկան օրիորդի մը հրապուրիչ գեղեցկութիւնը, մեծ մեծ կապուտակ աչքեր եւ դեղձան ոսկեփայլ մազեր: Քիչ ատենուան մէջ ընդունեցաւ նա զժաք իբրեւ ընկերակից մը, կանացի բարեկամութեան գողտր եւ անոյշ գոյներով: Մեծ ախորժ կզգար եղբօր բարեկամը տեսնելէն, եւ պատրաստ էր զինքը սիրելու:

Այս ընտանեաց խաղաղ կենաց տեսարանն եւ Աննէթի գեղեցկութիւնը՝ հրապուրեցին ժաքի սիրտը: Տասը տարուրնէ ի վեր ծովաջու կենացը մէջ՝ անցողական հաճոյքներ եւ հետեւանք չունեցող կապեր միայն էր ունեցեր: Կզգայր՝ որ եթէ օրիորդին հետ միանայր՝ պիտի կարենար վայելել օրինաւոր եւ ապահով սէր մը: Աննէթ՝ իրեն անոյշ, անկեղծ եւ բարեմիտ բնաւորութեամբը՝ ո՛չ ապաքէն նաւորդի մը ճշմարիտ ամուսինը կրնար ըլլալ: Գուցէ ժաք իւր պաշտօնակցին մահու ընէն ետեւ մի թին մտածմունքներով տանջուած, զանոնք մտնալու համար

պէտք էր որ սիրէր եւ սիրուէր. ուստի եւ սիրաւը բացաւ իւր բարեկամին: Ուրախացաւ Աշիլ, եւ խոստացաւ որ իւր ճնորդացմէն խնդրէ քրոջը ձեռքը՝ մտերմին համար: Եւ իմեծ շիոթութիւն ժաբի՝ նոյն իսկ այն իւրիկուն՝ նորա գիմացը Աշիլ այս բանիս խօսքը բացաւ: Կերեւայ թէ զայն նախատեսած էին եւ կիսափառէին նաեւ օրիորդին հայրն ու մայրը, որ ժպտելով պատասխան տուին թէ թող Աննէթի հաւանութիւնը հարցընէ: Օրիորդը՝ կարմրեցաւ պատկառանք, լեցուած աչուրները դարձուց երիտասարդին վրայ, եւ ձեռքը նորա ձեռքին մէջ թողուց: Այս սիրուն ու երազ նշանուքն որ կատարուեցաւ, իսկոյն որոշեցին որ որչափ կարելի է շուտով կատարուի պսակը, այնպէս որ՝ եթէ արդէն գիշերը վրայ հասած չըլլար՝ պիտի վազէր ժաբ որ ծովային օտարականարանէն իւր ամուսնութեան հրամանը խնդրէ:

Այնուհետեւ ժաբ տունի մարդ համարուեցաւ. եւ կերակուրն ալ սկսաւ իրենց հետ ուտել: Յորեկը կվազէր խանութները հարմանացուին պէտք եղած բաները գնելու. իսկ իրիկուն՝ նորա քովը նստած՝ չէր կըրնար հասկանալ թէ ինչո՞ւ համար ժամերը այնպէս շուտով կթուչէին: Ոչ երբէք այնքան երջանիկ եղած էր նա, ուստի եւ ժէրպոյի յիշատակը եւ նորա սպանողին պատկերը մտքին մէջէն սկսան անհետանալ: Եւ եթէ պատահելու ըլլար երբէք երբէք որ այդ սեւ յիշատակները վրան յարձակէին՝ կվազէր ժաբ՝ Աննէթի քով կուգար: Օրիորդին մէկ անմեղ նայուածքն ու ժպիտը՝ բաւական էին իւր մտաց ամբոխմունքը իսկոյն ցրուելու:

Իրիկուն մը Պ. Էրպէն ճաշուն ուշացաւ, երբ սեղան կնստէին՝ ինքզինքը արդարացընելով՝ — Յանցանքը իմս չէ որ այսպէս ուշ եկայ, ըսաւ. ճամբան Պ. ար ժիրարը տեսայ որ նոր դեռ Գաղղիա էր դարձեր. երկար ժամանակ խօսեցանք. կարելի չեղաւ որ այսօր մեզի գայ, բայց վաղը կտեսնէք զինքը»:

Էրպէն տիկինը եւ իւր աղջիկը լուռ կեցան, պատասխան չտուին:

Այն ատեն Պ. Էրպէն դարձաւ առ ժաբ Լամպէր, — Պ. ար ժիրար՝ Լա Մարթինիքցի *frkoj* մըն է, ըսաւ: 1848-ին ինծի մեծ ծառայութիւն մը ըրաւ, առանց որոյ կորսուած էի ես: Մեծ գումար մը ինձ փոխ տուաւ, որով դործերս շակեցի. եւ թէպէտ փառք Աստուծոյ, կրցայ առած ստակս իրեն դարձընել, բայց եւ այնպէս՝ մշտնջենաւոր երախտագիտութիւն մը կզգամ իրեն համար:

Ժաբ՝ պատասխանելու բան մը չունէր: Իսկ Աննէթ եւ մայրը՝ իրենց լուութիւնը կշարունակէին: Պ. Էրպէն քիչ մը շիոթելով՝ խօսակցութիւնը փոխեց:

Ճաշէն յետոյ, օրիորդը մօտեցաւ փեսային, — Պարոն ժաբ, ըսաւ, ձեզի համար ես ծածուկ բան մը ունենալու չեմ. մանաւանդ՝ երբ այն գաղանիքը՝ ձեզի վիշտ մը չէ կարող բերել: Պ. ար ժիրար՝ հօրս այն մեծ օգնութիւնն ընելէն ետքը՝ խնդրեց զիս իհարսնութիւն: Ես իրեն մեծ երախտագիտութիւն կզգայի ու կհամարէի թէ պատուաւոր մարդ մըն է. բայց միանգամայն ներքին հակակրութիւն մը կզգայի իրեն կինն ըլլալու. ուստի եւ յանձն չաւի: Բանը այսպէս ետ մնաց, Պ. ար ժիրար դարձաւ յԱմերիկա, եւ յետոյ լսեցինք որ հոն կարգուեր էր եւ քիչ ժամանակէն կորուսեր էր իւր կինը: Սեղանի վրայ մօրս ու իմ լուութեան պատճառն այն էր որ Պ. ար ժիրարի հետ ամուսնանալ չուզենալուս վրայ հայրս երկար ժամանակ նեղացաւ մնաց ինծի հետ, ուստի եւ սչ մայրս եւ սչ ես՝ այդ մարդուն անունը չեմք սիրեր լսել: Կտեսնէք, Պարոն ժաբ, որ բուրոյ այս բանիս մէջ՝ ձեզի անախորժ բան մը չկայ:

Եւ իրաւ էր օրիորդին ըսածը. ուստի եւ ժաբ Լամպէր շնորհակալ եղաւ իրեն մտերմական պատմութեանը: Բայց եւ այնպէս՝ Պ. ար ժիրարի անունը՝ թէ եւ առաջին անգամն էր որ կլսէր, սակայն վրան անախորժ

տպաւորութիւն մը ու տարտամ վախ մը ազդեց :

Երկրորդ օրը՝ իրիկուան դէմ՝ երբ դահլիճը մտաւ, տեսաւ որ կրակին քով էրպէն տիկնոջ հետ օտարական մը նստած էր : Ապրիլի վերջերն էր, եւ օրն սկսած էր նսեմանալ : Օտարականը ոտք ելաւ, — Պարոն, ըսաւ, էրպէն տիկինէն լսեցի որ քիչ օրէ պիտի ամուսնանաք եղեր Աննէթ օրիորդին հետ, ներեցէք որ իմ անկեղծ շնորհաւորութիւնս ձեզի ընեմ, յուսալով որ այս գերդաստանին բարեկամ համարուելու յատկութեամբս՝ պիտի հաճիք զիս մտածել նաեւ իբրեւ ձեր բարեկամը :

Այս ըսաւ ու ձեռքն երկնցուց երիտասարդին : Ժաք բռնեց, անուշադիր կերպով մը օտարականին դէմքը նկատեց : Նոյն վայրկենին մարմնոյն մէջ սարսուռ մը զգաց, եւ չկարողացաւ եւ ոչ խօսք մը բերնէն հանելու : Դիմացը կտեսնէր այն գեղնած՝ գուռզ մագերով ու պղտոր աչուրներով գլուխը, զոր գրեթէ մոռցածի պէս էր, եւ որ այժմ յանկարծ իրական եւ կենդանի կերպով աչքին դիմացը կեղնէր : Ժաք՝ ինքն իրեն վրայ մեծ ոյժ ունէր : Վախցաւ որ մի գուցէ օտարականը զգայ իւր ձեռքին սարսուռը, ուստի եւ քանի մը խօսք թօթովեց :

Նստեցաւ, եւ սկսաւ կրակին վրայ նայիլ. որպէս զի Պ. տը Ժիրարին երեսը չտեսնէ, եւ անհամբերութեամբ կսպասէր որ ճրագ բերեն : Եւ ահա ինքն իսկ Աննէթ ներս մտաւ, ու կանթեղը կրակարանին վրայ դրաւ : Ժաք կամացուկ մը աչուրները օտարականին վրայ վերցուց. տեսաւ որ խաբուած չէր, մարդասպանին դէմքն էր դիմացը : Անգին Պ. տը Ժիրարն ալ հետաքրքրութեամբ ու զարմացմամբ մը կգիտէր զժաք :

Կերակուրի վրայ՝ խօսակցութիւնը ընդհանուր նիւթերու դարձաւ, եւ ժաք շարժմունք մը չցուցուց : Բայց երբ կերակրէն ելան՝ մէկգի քաշեց զԱշիլ : — Սա Պ. տը Ժի-

րարին սլ ըլլալը ճիշդ գիտես՝ հարցուց :

— Այսչափը գիտեմ որ հօրս մեծ ծառայութիւն մը ըրած է ատենօք, ուստի եւ յետոյ ուզած է քոյրս առնուլ :

— Աւելի բան չես գիտեր :

— Դուն ալ գիտես՝ որ մեզի պէս նաւատիները՝ գրեթէ միշտ կանգիտանամք մեր ընտանեաց գործերը : Կկարգուին, կհարըստանան, կաղքատնան՝ մեր բացակայութեան ժամանակ. երբ տուն դառնալու ըլլամք՝ այն ատենն է որ եղածը մեզի կպատմեն :

Աշիլ կհամարէր թէ ժաքը նախանձ ունի սրտին մէջ, եւ անոր համար է որ քար կնետէ :

— Իրաւունք ունիս, պատասխանեց ժաք, բայց ըսէ ինձ, Սան-Ֆրանչիսքոյի արկածիս վրայ բան մը խօսած ունիս տունին մէջ :

— Ոչ, պատասխանեց Աշիլ :

Եւ յիշաւ ի ալ՝ խօսած չէր : Որովհետեւ շատուցուրնէ միտքը դրած էր որ իւր բարեկամը քոջը հետ պսակէ, ուստի եւ չէր ուզած որ ժաքի գլխին մէջի քիչ մը խենդ մտածութիւնները իրեն հաղորդէ, ու խեղճ աղջկան սիրտը տակնուվրայ ընէ՝ փեսային ժէրպոյէն առած վրէժխնդրութեան յանձնարարութեամբը :

— Այնպէս է նէ՝ խնդրեմ որ այս բաներուն վրայ բերան չբանաս, պատասխանեց ժաք, ու նայէ որ Պ. տը Ժիրարին վրայ քիչ մը աւելի ստոյգ տեղեկութիւններ ստանաս :

Այս խօսքին վրայ զարմացաւ Աշիլ. մտքին մէջ կասկած մը եկաւ, դարձաւ Պ. տը Ժիրարին վրայ նայեցաւ, ու նմանութիւն մը տեսաւ այն մարդասպանի պատկերին հետ զոր ժաք նկարագրած էր ատենօք : Բայց լուռ կեցաւ, վախնալով որ բարեկամին միտքը վտանգաւոր ենթադրութիւններ չձգէ :

Վրան քանի մը օր անցեր էր, ժաք հարցուց թէ Պ. տը Ժիրարին վրայ ինչ տեղեկութիւն կրցեր էր ժողվել : Բայց Աշիլ բոլոր բոլոր այսչափ բան մը հասկըցած էր, որ՝ Պ. տը Ժիրար փարիզու մէջ քիչ մարդու-

հետ ծանօթութիւն ունէր, եւ ընդհանրապէս պաղ ու քաղաքավար մարդ մը ճանչցուած էր: Նորա բերնէն այսչափ մը կրցեր էր լսել թէ բոլոր Ամերիկա ճամբորդութիւնը բաժնէ եւ Սան-Ֆրանչիսքոյ ալ դնացած էր: Բայց ժէրպոյի մահուանը վրայ ամենեւին խօսք եղած չէր: Ծովային ոստիկանարանէն ալ հասկըցեր էր որ Պ. տը ժիրար ետեւէ էր որ հիւպատոսութիւն մը ձեռք ձգէ. եւ շատ հաւանական ալ էր որ յաջողի, որովհետեւ հարուստ էր եւ Լա Մարթինիքի մէջ շատ պատուաւոր յարաբերութիւններ ունէր:

Հասկըցաւ ժաք որ բարեկամը բան կ'պահէր իրմէ, բայց եւ ամօթ մը կուգար մըտքին անհիմն կասկածները իրեն յայտնելու: Մէկալ կողմանէ ալ կ'մտածէր որ Աշիլին տուած տեղեկութիւնները թէ եւ անկատար՝ բայց կցուցընէին որ Պ. տը ժիրար պատուաւոր մէկն ըլլալու էր: Ուստի թէ եւ այն մարդուն եւ մտքին մէջի ունեցած պատկերին նմանութիւնը յայտնի էր իրեն համար, բայց այդ կրնար պատահական նմանութիւն մը ըլլալ:

Դժբաղդաբար ժաք շատ անգամ առիթ կուենար տեսնել զՊ. տը ժիրար, որովհետեւ Պ. էրպէն զինքը միշտ իւր տունը կընդունէր: Արդ, որչափ որ նորա հակակրօթիւնը օր ըստ օրէ կաւեղնար՝ այնչափ ալ Պ. տը ժիրար կարգէ դուրս քաղցրութիւն ու մեծարանք մը կցուցընէր առ ժաք. որով եւ աւելի ալ կնեղանար նա: Իրիկուն մը նաւարկութեան վրայ խօսք բացուեցաւ. Պ. տը ժիրար բազմութեան դիմաց սկսաւ մեծ մեծ գովեստներ տալ ծովային զինուորաց վրայ ընդհանրապէս, եւ առանձինն՝ Լամպէրի քաջութեանը վրայ: Երբ խօսքն երկընցաւ՝ ժաք կռնակը դարձուց ու քանի մը քայլ ըրաւ. մէյմ՝ ալ յանկարծ ետ դարձաւ ու իրեն նայեցաւ: Բրիտի կրօնին փաղաքուշ բացատրութիւնը աներեւոյթ էր եղեր, յօնքերը կռնձմտած, աչուրները մթին կրակով մը կցուցային, ու շրթունքները սեղմուած՝ դառն

ոխակալութիւն մը կցուցընէին: Ժաք շիտակ իրեն գնաց. — է՛հ, ըսաւ, ես շատ լաւ գիտէի որ դուք զիս կատէք:

— Ոչ, պտտասխանեց ցուրտ կերպով մը Պ. տը ժիրար, ես ձեզ չեմ ատեր. բայց յայտնի բան է որ ձեր բռնած կերպը չիկրնար ինձ ախորժելի դալ:

— Ոչ, ոչ, վրայ բերաւ ժաք, ըսա՛ս գիտեմ: Առանց խորհրդի չէր իմ ըրած շարժմունքս: Դիտեմ եւս՝ թէ ինչ կերպով պէտք է կեղծաւորներուն երեսի դիմակը պատուել:

— Պարոն, կոչեց Պ. տը ժիրար:

Այս տեսարանին ականատես գտնուեցան ոմանք. անոնց մէջ էր նաեւ Աննէթ: Օրիորդը մէկգի քաշեց զԲրիտին, եւ հանդիսէն ետքը քիչ մը մեղադրեց զԼամպէր: Կկարծէր նա թէ ժաք նախնձով վառուած է: Տրամախառն ժպիտով մը խօսք տուաւ ժաք որ ալ չվիճի Պ. տը ժիրարին հետ:

Ժաք կսպասէր որ իւր հակառակորդը ի մենամարտ զինքն հրաւիրէ. բայց նա լուռ կեցաւ, եւ գոհ եղաւ զգուշաւորութեամբ մը վարուելու Լամպէրի հետ: Սորա կասկածները կմեծնային. Պ. տը ժիրարի ցուցուցած այլայլութիւնը՝ մտքին լոյս կուտար. առանց պատճառի չէր հարկաւ՝ որ մարդասպանն ու վրիժառուն բնազդմամբ մը մէկզմէկ կհասկանային:

Իրիկուն մը բարեսիրտ էրպէն տիկինը անխոհեմութիւն մը ըրաւ: Տեսնելով որ ժաք հակակրօթիւն մը կզգայ Պ. տը ժիրարին դէմ, ուզեց իբրեւ թէ այս բանիս անախորժ հետեւանացն առջեւն տունուլ. ուստի եւ պատմեց Բրիտին լսածը թէ նա քանի մը տարի առաջ երկու անգամ մենամարտութիւն էր ըրած, եւ երկու անգամն ալ սպաննած էր զախոյեանն. ուստի եւ վարպետ սուր շարժող էր: Այս պատմութիւնը ժաքի վրայ տպաւորութիւն ըրաւ: Մինչեւ այն ատեն՝ միշտ այնպէս մը իրեն եկած էր՝ թէ ինքը դատաւոր մըն էր որ յանցաւորին հարուածը պիտի տար, այժմ՝ սկսաւ մտա-

ծել որ կարելի էր որ յանցաւորը դատաւորին վրայ դարձնէ զսուրը : Այս տպաւորութեամբ սկսաւ աւելի անարգող եւ աւելի բարձրայօն նկատ մը ձգել հակառակորդին վրայ : Դիտեց որ մի եւ նոյն ժամանակ Պ. տը ժիրարն ալ առանձին եղանակաւ մը զինքը կգիտէր . այնպէս՝ ինչպէս որ մարդ մը որ մէկը ճանչնալ ուղեհայ՝ կընէ : — Ա՛հ, ըսաւ, մի գուցէ ինքն ալ զիս տեսած ըլլայ :

Անհամբեր, անստոյգ, ու ցաւագին, — Այս կացութիւնը չիկրնար երկար քշել, ինքիրենը կըսէր, պէտք է որ այս կամ այն կերպով ասոր վախճան մը տամք :

Երկրորդ օրը ամէն բան լմըննալու պէս եղաւ : Երբ ժաք՝ նշանուածին տունը մտաւ, օրիորդը ուրախ զուարթ քովը վազեց, — Սիրելիդ իմ, ըսաւ, աւետիս մը ունիմ ձեզի տալու :

— Ի՞նչ աւետիս, հարցուց երիտասարդը :
 — Պ. տը ժիրար փափաքած պաշտօնը ընդուներ է, պիտի ելլայ երթայ :

Եւ իրօք, աւետիս մըն էր այս ժաքի համար : Այն աստիճանի հասած էր իւր մըտաց գրգռումները՝ որ եթէ քիչ մ՝ ալ ուշանար՝ խոհեմութիւնն ու կամքը պիտի չըկարենային այլ եւս տոկալ : Հակառակորդին չուն՝ զինքը փորձանքէն կազատէր, վտանգը ինչպէս որ եկաւ՝ այնպէս ալ կերթար : Սիրան ու միտքը իսկոյն իջաւ, չուզեց այլ եւս Պ. տը ժիրարի վրայ մտածել : Համարեցաւ թէ բոլոր եղածը՝ հիւանդ երեւակայութեան արդիւնքն էր : Այնուհետեւ միտքը հանդարտեցաւ, եւ դիմացը ուրիշ բան չունեցաւ՝ բայց եթէ Աննէթի գեղեցկութիւնըն ու քաղցրիկ ժպիտը : Երեսը այնպիսի զուարթ հանդարտութիւն մը ծաւալեցաւ, որ օրիորդը զարմացմամբ մը դարձաւ իրեն, — Ա՛յս աստիճանի ուրեմն նախանձանք էիք, ըսաւ :

— Ոչ, պատասխանեց ժաք, բայց ես այն մարդուն գէմ ներհակութիւն մը կզգամ, ներհակութիւն՝ զոր դուք ալ ասեսօք զգա-

ցած էիք . ուստի եւ ուրախ եմ որ արդ կերթայ կհեռանայ նա :

Հարսանեաց՝ քանի մը օր միայն մնացած էր : Աշիլ շատ ուրախացած էր տեսնելով որ բարեկամը մէկգլխի թողած էր իւր սեւ մտածութիւնները, եւ որպէս զի նորէն անոնց մէջ չիյնայ՝ զինքն զբաղեցընել կջանար՝ ասդին անդին տանելով զուարճացընելով : Ժաք ալ ախորժանօք կընդունէր այս քաղցր եւ դիւրին կեանքը . որովհետեւ ոչ ուրեք ֆրեօլին հետ առիթ չէր ունենար տեսնուելու :

Օր մը Աշիլ զինքը առաւ իրենց մէկ հասարակաց բարեկամին ճաշի տարաւ . կերակրէն վերջը՝ երբ խաղալու սեղանները կըդնէին, Պ. տը ժիրար ներս մտաւ : Ժաք այնչափ այլայլեցաւ՝ որ եթէ քիչ մը աւելի ուշ եղած ըլլար՝ իսկոյն կուզէր ելլալ երթալ : Եւ որպէս զի որչափ որ կարելի էր ֆրեօլէն հեռու մնար՝ դահլճին մէկ անկիւնը քաշուեցաւ, եւ իւր մերձաւոր հարսանեացը վրայ սկսաւ մտածել : Այս մտածութեան մէջ ընկղմած էր՝ երբ եկաւ Աշիլ, — Ի՞նչ կընես, ըսաւ, այդպէս անկիւնը քաշուած . եկիւր, շատ զուարճալի խաղ մը կայ հոն :

— Ի՞նձ համար չէ այն, պատասխանեց ժաք :

Բայց եւ այնպէս, աչքը դարձուց նայեցաւ : Շատ մը մարդիկ սեղանի մը քով էին ժողոված, ու լուիկ մնջիկ խաղին ընթացքը կգիտէին : Այն ծփայոյզ կերպարանքներուն մէջ՝ ցուրտ ու մթին մէկն ալ կար . ֆրեօլին կերպարանքն էր այն : Եթէ խաղին տեսարանը նորա վրայ հետաքրքրութիւն մը կազդէր՝ սակայն պաղ ու ցրուած հետաքրքրութիւն մըն էր այն : Նստած էր, ձեռքը քունքը դրած, ու շրթունքներուն վրայ՝ իւր սովորական հեգնիչ ու տարտամ ժպիտը : Զայն որ տեսաւ ժաք՝ ոտքէն մինչեւ ոտքը դող մը եկաւ վրան . միտքն ինկաւ այն տեղը ուր որ առաջին անգամ տեսաւ զՊ. տը ժիրար . այն ալ այնպիսի պարագայի մը մէջ

էր: Սան-Ֆրանչիսքոյի մօնքին մէջ, ժէր-պոյի մահուանէն ժամ մը առաջ: Ասով այն աստիճան այլայլեցաւ որ ցատքեց ոտք ելաւ, աչուրները ահեղ կերպով մը ֆրէոյին վրայ սեւեռեցան: Մի եւ նոյն ժամանակ Պ. տը ժիրարն ալ իրեն կնայէր: Երկու հակառակորդները իրարու մօտեցան, կարծես թէ ներքին զօրութիւն մը զիրենք կմղէր:

— Պարոն, ըսաւ ֆրէոյը. ինչո՞ւ այս կերպով ինձի կնայիք:

— Ձեզի ո՞վ ըսաւ, պատասխանեց ժաք խուլ ձայնով մը, թէ ես իմ պատճառներս չունիմ առ այդ:

Պ. Տը ժիրար անհամբերութեամբ մը ձեռքը ճակարին տարաւ, — Է՛հ, ի՞նչ գիտէք, գոչեց, որ ես ալ իմ պատճառներս չունիմ:

Պ. Տը ժիրար եւ ժաք դեռ քիչ մը ատեն ալ կեցան, աչքովնին զիրար չափեցին, եւ սպառնագին իրարմէ բաժնուեցան:

Գ.

Ժաք վերջի աստիճանի այլայլութեամբ տուն դարձաւ: Այսպէս ահա այն իրականութիւնն՝ յորմէ կողզէր խոյս տալ՝ անողորբելի կերպով մը դիմացը կտնկուէր: Այս ահաւոր նմանութիւնը՝ ոչ պատահմունք մըն էր եւ ոչ իրեն երեւակայութեան մէկ ցնորքը: Պ. Տը ժիրար ոչ թէ միայն իւր երազներուն ճիւղին էր՝ այլ այն մարդը զոր ատեսեր էր բարեկամին սպանութենէն ժամ մը առաջ: Բայց արդեօք նա էր մարդասպանը: Ժաք ամենեւին չէր տարակուսեր. վասն զի ժամանակ կայ որ մեր միտքը բանի մը վրայ շատ խորհրդածելէն ետքը՝ իւր հանած հետեւանացը վրայ ամենեւին տարակոյս չսնենար:

Ի՞նչ պիտի ընէր ուրեմն:

Նախ եւ առաջ մտածեց որ արդարութեան ձեռքը մատնէ զՊ. տը ժիրար: Բայց շուտով թողուց այս մտածութիւնը. վասն զի ձեռքը սպացոյց մը չունէր: Պէտք կըլլար երթալ դատաւոր մը գտնել, երկայն

բարակ պատմութիւն մը ընել, իրեն դիմացը դնել իւր երեւակայական կասկածները ու անոնց զօրութեամբը բռնել տալ մարդ մը՝ որ հարուստ էր, պատուաւոր, եւ որուն նոր դեռ հասարակաց պաշտօն մը կյանքնուէր: Հարկաւ պիտի չյաջողէր. թող որ գէպքը ոչ թէ Գաղղիոյ մէջ էր անցած, այլ Քալիֆոռնիոյ մէջ, աշխարհիս մէկ ծայրը. բաղդախնդիրներու քաղաքի մը մէջ, ուր ոչ օրէնք կար եւ ոչ իրաւունք: Իսկ եթէ սկսէին քննութիւն բանալ, պէտք էր տարիներ. այնչափ ժամանակի մէջ՝ կարող էր Պ. տը ժիրար քսան անգամ փախչելու առիթ գտնել. կամ թէ մանաւանդ ճարտարութեամբ մը զժաք խենդ ու ցնորած մէկը ցուցնել՝ ու վրան ծիծաղել:

Որոշեց ապա որ ինքն իւր ձեռքովը զարնէ զմարդասպանը, որովհետեւ իւր աչքին առջեւ ոճիրը ամենեւին տարակոյս չէր վերցըներ: Պէտք էր ուրեմն գրգռել զՊ. տը ժիրար իմենամարտ, եւ եթէ արդար է Աստուած՝ պէտք է որ մարդասպանն իյնայ . . .

Բայց եթէ Աստուած սահմանած ըլլայ որ բուն իսկ ինքն ժաք իյնայ մեռնի . . . Մենամարտութեան այս ահեղ մտածութիւնը վերան դող մը բերաւ: — Ի՞նչ, կըսէր, պիտի մեռնիմ ուրեմն երջանիկ ըլլալուս նախընթաց օրը: Ո՞վ թշնամանք բաղդի: Իսկ եթէ յաղթանակեմ, ոչ ապաքէն պիտի մեռցընեմ նշանածիս հօրը բարերարը: — Այսպէս ահա ո՞ր կողմէն ալ որ մտածէր՝ այն մենամարտութիւնը կամ ատելի բան մըն էր կամ երկիւղալի: Ապա ուրեմն պէտք էր իբաց թողուլ զայն:

Արդ, եթէ չմենամարտի, եթէ արդարութեան չմատնէ զՊ. տը ժիրար, ի՞նչ ընէ:

Եւ ոչ ինչ: Թող տայ որ ելլէ իւր տեղն երթայ: Այս չէր իւր վերջի որոշմունքը. ոչ ապաքէն աւելի հանգիստ կմնար անով: Ինչո՞ւ այսօր ալ չընէր զայն՝ զոր երէկուան օրը որոշած էր ընելու: Վասն զի այսօր՝ ալ մտքին մէջ տարակոյս մը չմնաց . . . եւ

ահա ժէրպոյի յիշատակը առջեւն ելաւ ահաւոր եւ սպառնալից . . . Տեսաւ այն դրժբազդէ երիտասարդը, տեսաւ զնա արիւնաշաղախ, մահագէտ, որ իրեն կյանձնէր իւր վրէժն առնելու հոգը: Արդէն շատ ուշ էր հասած իւր ընկերակցին մեռած տեղը: Եթէ թողուր զեղեռնաւորն անպատուհաս, ո՞չ ապաքէն եւ ինքն իսկ դաւակից պիտի համարուէր անօրինին: Բայց եւ իհակառակէն՝ կմտածէր ժաք, միթէ պարտաւորեմլ է մարդ առջի գիմացն ելլողին համար ինքզինքը դժուարութեանց ու վտանգաց մէջ նետել: Եւ յիրաւի, ո՞վ էր ժէրպոյ իրեն համար. եւ ոչ իսկ բարեկամ մը, այլ շատ շատ՝ ընկերակից մը: Անոր վերջի յանձնարարութեանէն աւելի քաղցր եւ անոյշ պարտքեր չունէր կատարելու իւր կենացը մէջ: Ո՞չ ապաքէն սիրելի էր Աննէթի, ո՞չ ապաքէն ամէն բանէ առաջ պարտաւորեալ էր սիրել զնա, եւ իւր կեանքն՝ նորա համար պահպանել: — Աւելորդ է, կըսէր, ամբաստանել զՊ. Տը ժիրար. իրեն հետ մենամարտելն՝ անմտութիւն: Ո՞չ, պէտք չէ զինքը դատաստանի քաշել, եւս առաւել իրեն հետ պէտք չէ մենամարտել:

Ինչո՞ւ եւս առաւել . . . ժաք ինքնիրեն կհարցընէր, եւ կտեսնէր որ չէր ուզեր մենամարտել՝ վասն զի կվախէր որ չսպաննուի: Ի՞նչ, ինքը՝ որ ծովային զինուոր մըն էր. ինքը՝ որ մէջքը սուր կապած էր՝ կվախէր սուր գործածելէն: Ոչ, անարժան էր այս, պէտք էր մենամարտել. Կարելի է յաջողի: Եթէ Պ. տը ժիրար մենամարտիկ մի էր, բայց եւ ժաք վարժ էր առ այն: Ապա ուրեմն պաղ արիւնը չէր որ իրեն կպակասէր, այլ՝ վրստահութիւնը: Իրեն այնպէս մը կուգար որ բազմը իրեն թեր պիտի չեղնէ. մութ տըխութիւն մը սիրտը կպատէր, եւ դառն ցաւ մը կուգար մտածելով այն անուշ ուրախութիւնները որ պիտի կորսնցընէր: Բայց այն քաղցր հրճուանքը՝ եթէ ուզենար՝ իւր ձեռքըն էր վայելել. իւր ձեռքն էր լռել, վասն

զի գիտէր որ Պ. Տը ժիրար իւր կողմանէ գրգռող պիտի չըլլար իմենամարտ: Բայց այս մտածութիւնն ալ թեւագրողը՝ սրտին վախը չէր. . . — Է՛հ, ինչ վնաս, վրայ կբերէր. ո՞վ պիտի իմանայ:

Բոլոր գիշերը ժաք այս ներքին պատերազմներով անցուց: Առաւօտը վրայ հասաւ. մայիսի զուարթ արեւը իւր ճառագայթները սփռեց նորա սենեկին մէջ: Ի՞նչ օգուտ այն նորածնունդ օրուան ճաճանչագեղ ցուքերէն, որ իւր կենացը գուցէ վերջի օրը կրնար ըլլա՞լ: Բայց եւ այնպէս՝ այն գեղազուարճ առաւօտը՝ վրան քաղցր աղբեցութիւն մը ունեցաւ. ու գիշերուան մահու ցնորքները քիչ քիչ փարատեցան իւր մըտքէն: Սիրտը հանգարտեցաւ, ու յոգնած գագրած՝ քուն մտաւ:

Երբոր արթնցաւ, քովը գտաւ իւր բարեկամը: Աշիլ առջի իրիկուան տեսարանին վրայ անհանգիստ՝ վազեր էր զինքը տեսնելու: Ժաք՝ առջի բերան չուզեց ճշմարիտն իրեն խոստովանիլ. — Ձեմ՝ կրնար Պ. տը ժիրարի ժպրհութեանն համբերել, ըսաւ, բաւական պատճառ ունիմ հետը մենամարտելու:

— Բայց յիմարութիւն է այդ, գօչեց Աշիլ: Թշնամանքը երկուսիդ ալ կողմէն է: Ուրիշ պատճառ մը ունիս նէ՛, այն ըսէ:

— Այո՛ ունիմ, պատասխանեց ժաք ցուրտ կերպով. Պ. տը ժիրար՝ ժէրպոյին սպանողն է:

— Գնա՛ բանդ: Խելքդ վրադ չէ, բարեկամ:

— Դու ալ գիտես որ իմ ենթագրութիւններս թէ եւ անսովոր են, բայց ոչ եւ ցնորական. սակայն երէկուրնէ իվեր ոչ եթէ պարզ ենթագրութիւն մըն է իմինս, այլ համոզմունք մը:

Այն ատեն պատմեց թէ ինչ կերպով եղաւ որ վերջապէս ճանչցաւ զՊ. տը ժիրար, եւ թէ ինչէն է որ ա՛լ տարակուսանաց տեղի մնացած չէր մտքին մէջ: Հանգարտութեամբ կխօսէր ժաք, եւ այնպիսի լուսաւոր եւ զօրաւոր ձեռնարկութիւններով՝ որ ոչ

երբէք ցուցուցած էր: Իրեն ձեւերը, իրեն ձայնը, ու այս կարգէ դուրս՝ բայց իրարու յաջորդող եւ իրարու հետ կապուող պարագաներն՝ Աշիլի մաքին մէջ համոզում մը ազդեցին:

— Լա՛ւ, գոչեց, եթէ մարդասպանը սա է, ինչո՞ւ հասկա գատաստանի չես քաշեր զինքը:

— Իմ միտքս ալ եկաւ այդ խորհուրդը, բայց ետ կեցայ: Արդարութիւնը տեսնելի եւ շօշափելի ապացոյցներ կպահանջէ, զոր ես չեմ կարող ցուցանել:

Աշիլ՝ իբրեւ այն թէ գէշ երազ մը ուզե- նար իրմէ հեռացընել՝ գլուխը ցնցեց:

— Եթէ քիչ մ'ալ խօսքերուդ ականջ կա- խելու ըլլա՛մ՝ դու զիս կխենդեցընես, ըսաւ: Որովհետեւ արդարութիւնը չէ կարող դա- տափետել այդ մարդը՝ թո՛ղ զինքը հան- դարտ իւր բանին: Մէկ խօսքով, այդ անհե- թեթ գործը քեզի հետ ի՛նչ բան ունի:

— Ե՛ս ալ զայդ մտածեցի, պատասխանեց Լամպէր:

— Է՛յ լաւ, այնպէս է նէ:

— Աշիլ, ըսաւ ժաք տրամութեամբ, կը- յիշե՞ս այն մանկութեան բարեկամս որուն համար պատմեցի քեզի թէ Քուփըրի նառու- դիդը կարգաւով այնպիսի մահագոյժ տպա- լորութիւն մը ստացուած էր Մէռէ պաշ- տօնակալին եզերական մահուամբը:

— Այո՛, կ'յիշեմ:

— Այն բարեկամը՝ ես ինքս եմ, իմ վը- րան էր որ քեզ պատմեցի:

— Քու վրանդ:

— Այո՛, իմ վրաս: Այն ժամանակ քեզի ըսի որ այն երեւակայեալ բարեկամս մենա- մարտութեան անուէն ալ որ լսէր՝ վրան ա- նախորժ զգացմունք մը կուգար, երկիւզի մօտ բան մը: Ահա կուզեմ ես մենամարտել ընդ Պ. տը ժիրար, ո՛չ այնչափ ժէրպոյին վրէժն առնելու, որոյ վրայ այնչափ հոգ մը չեմ ըներ, ըսաւ խիտ շարժմունք մը ընե- լով, որչափ բուն իմ պատուոյս համար: Կու-

զեմ՝ մենամարտել, վասն զի չեմ ուզեր մե- նամարտութենէ մը վախ ունենալ:

— Կարելի էր այդ՝ եթէ դու ետ քա- շուէիր. բայց ոչ եթէ դու ետ կըքաշուիս: Ուրեմն այս մենամարտութեան քեզ ստի- պող պատճառ մը չկայ:

— Այո՛, չկայ ուրիշ պատճառ, բայց եթէ ճակատագիրը, ուրկէց կարելի չէ որ ազա- տիմ: Այս բանը ամենուս ալ կհանդիպի: Շատ անգամ գիտեմք որ այս կամ այն խօս- քըն որ ըսելու ըլլամք՝ մեք մեզի կվնասեմք. բայց եւ այնպէս՝ կըրուցեմք: Հեղեղի մը վրայ՝ շարժուն տախտակ մը դրուած կտես- նեմք. չեմք գիտեր վրանիս ի՛նչ տեսակ փա- փաք մը կուգայ ինքզինքնիս վտանգի մէջ նետելու, ու տախտակին վրայէն կկոխեմք կանցնիմք: Բարեբաղդաբար՝ ամէն անգամ դժբաղդութիւն չիգար մեզի ճակատագրին գիմարուելէն: Իմ յոյսս ալ այն է, ըսաւ ժպտել ուզելով: Գնա՛, բարեկամ թո՛ղ զիս մենամարտիմ. հոգ մի՛ ըներ, ձախորդ հե- տեւանք մը չ'ըլլար:

Աշիլ քիչ մը ատեն մտածեց, դարձաւ, — Թող այնպէս ըլլայ, ըսաւ, մենամարտէ. որովհետեւ կուզես: Իրաւունք ունիս. ամէն բան լաւ կլմըննայ: Երթամ ես քու անուշովդ տեսնեմ զՊ. տը ժիրար:

Աշիլ թէ եւ շատ չէր ճանչնար զՊ. տը ժիրար, բայց եւ այնպէս կյուսար որ իւր ուզած պատասխանը կրնար իրմէ ստանալ: Կյուսար որ ճարտարութեամբ մը այնպէս ընէ որ Պ. տը ժիրար ոչ եթէ ներումն ինդրէ՝ այլ հաշտութեան խօսքեր պատաս- խան զրկէ: Եւ յուսացածը յաջողեցաւ: Մէկ ժամէն ժաքի քով դարձաւ, եւ երբ նա իս- կոյն հարցուց,

— Ի՛նչ որ կնախատեսէի՝ այնպէս ալ ե- ղաւ, պատասխանեց Աշիլ: Պ. տը ժիրար կը- ցաւի երէկուան մէջերնիդ անցածին վրայ, բայց չնուզեր մենամարտել, որովհետեւ առ այդ բաւական ծանր պատճառ չիգտնար:

Ժաք բարկութեամբ ոտքը գետին զարկաւ :

— Է՛յ, ա՛լ չափէ դուրս է այդ, գոչեց Աշիլ: Ա՛լ այդ ոչ եթէ պատուոյ կէտ մըն է, որուն գուցէ իրաւունք մը ունենայիր, այլ՝ պարզ յամառութիւն մը: Որովհետեւ նա է որ յանձն չա՛ռնուր մենամարտել, ապա քու քաջասրտութիւնդ պէտք է գո՛հ ըլլայ:

Ժաք պատասխան չտուաւ:

— Ա՛ղէ, վրայ բերաւ Աշիլ անուշ ձայնով մը, ա՛ղէ, դադրէ, բարեկամ, ինքզինքդ չարչարեւէն: Ա՛լ իրեն անունն ալ լսելիք չունիս. վաղը ճանապարհ պիտի ելլէ, ու գառնալիք ալ չունի:

— Ապա ուրեմն, ըսաւ Ժաք անուշադիր կերպով մը, եթէ նա ինքն է Ժէրպոյի ըսպանողը՝ պէտք է որ թողում զինքը անպատուհան:

— Բայց դուն չէիր որ քիչ մը յառաջ կըսէիր թէ ատոր վրայ հոգ չես ընէր: Թո՛ղ որ ո՛չ երբէք կարող ես ապահով ըլլալ թէ նա՛ էր սպանողը: Եթէ յայտնի ապացոյց մը ունեցած ըլլայիր՝ ինչ եւ իցէ: Բայց դու ո՛չ ունիս եւ ո՛չ ալ կարող ես ունենալ:

— Կարելի է որ չգիտցայ գտնալ, կամ թէ արգեօք նորա եւ իմ՝ մէջ դեռ ամէն բան լմընցած չէ:

Աշիլ կուզէր յանդիմանել իւր բարեկամը, բայց նա քովը մօտեցաւ, — Աշիլ, ըսաւ, թողութիւն ըրէ տուած ձանձրութիւններուս: Ի՞նչ ընեմ, Ժամանակ կըլլայ որ այս դէպքը ա՛յնպէս միտքս կշիռթեցընէ որ ինքիրմէս դուրս կելամ: Պէտք չէր որ ես այս բաներուն վրայ մտածէի: Պէտք է որ ես երջանիկ ըլլամ առանց յետագայ մտածութեանց, այո՛, կուզեմ ըլլալ, վասն զի կըզգամ որ ապերախտ մէկն եմ ես, ապերախտ՝ քու ընտանեացդ, ապերատ՝ քեզի դէմ, եւ մանաւանդ՝ ապերախտ ընդդէմ՝ քու քրոջդ. Աստուած վկայ է թէ ինչպէս բոլոր սրտանց կսիրեմ ես զսիրելին իմ՝ Անրէթ:

— Հա՛, ա՛յսպէս . . . գոչեց Աշիլ ուրախութեամբ: Որովհետեւ զինքը կսիրես, ուրեմն մինակ մինակ մի կենար քու սեւ սեւ գաղափարներովդ, եկո՛ւր որ զինքը տեսնես, եւ սրչափ կարելի է նէ շուտով եկո՛ւր:

Ժաք թողուց որ բարեկամն երթայ, խօսք տալով որ նորա խրատը կատարէ: Ելաւ քանի մը տեղ գնաց, տուն դարձաւ, հագուեցաւ որ երթայ նշանածին քով: Բայց սրչափ որ ալ ջանաց՝ սակայն եթէ վհատեալ ալ չէր՝ բայց անյոյս էր: Իրեն ա՛յնպէս մը կուգար որ ամէն մէկ Ժամն որ կանցնէր՝ ալ պիտի չգառնար իրեն համար, եւ թէ՛ վաղուան օրը չանցած՝ հարկ էր որ դեռ վերջին անգամ մ՝ ալ Պ. տը Ժիրարի հետ գըտնուին դիմացէ դիմաց, ահաւոր եւ որոշիչ կերպով մը:

Պ.

Մինչդեռ Ժաք այս դառն տատամսութեանց մէջ կծփար՝ հարսանեաց օրերը մօտեցան: Աննէթ՝ աղջկական անուշ անապաշտութեամբ մը ուզեր էր որ հարսնիքը կատարուի Մօ քաղաքին քովը՝ Վիլլըրուա փոքր գիւղին մէջ, ուր ծնողքը իրենց ամարանոցն ունէին: Իւր մանկութիւնը այն տունին մէջ էր անցեր, հոն էր մեծցեր, ու կմտածէր՝ որ իւր հարսանեաց առջի օրերը աւելի երջանիկ կրնային ըլլալ այն լուութեան մէջ, այն աղուոր երկնքին տակ, ծառոց ու ծաղկանց մէջ: Իւր ծնողքն ալ սիրով յանձն առեր էին իրենց աղջկան այս փափաքը կատարել, ուստի առեր զինքը հարսանեաց նախընթաց օրը Վիլլըրուա տարին:

Ամենեւին կասկածի անգամ գնացած չէին Ժաքի սրտի տագնապանացը, եւ եթէ երբեմն վրան մտածող կերպ մը տեսնէին՝ մերձաւոր հարսանեացը ակնկալութեանը զայն կուտային: Ժաք իրիկուան չորս Ժամուն ատենները Մօ իջաւ, եւ ուղեց որ մինչեւ իՎիլլըրուա երթայ ոտքով՝ որ երկու փարսախ տեղ էր: Կամաց կամաց՝ ըրած շարժումն-

քը, ծծած մաքուր օգն ու արեւազարդ ճօխ բնութիւնը՝ սրտին մէջ հանդարտութիւն ու յոյս ծաւալեցին: Այդ գարնանային կանաչութեան մէջ մոռցաւ իւր վշտերը, ու սիրան սկսաւ գործելու եւ հրճուանաց տալ տեղի: Այն գեղեցիկ, զուարճալի ու հեշտաբոյս օրը՝ իւր վախերը կիտարատէր, եւ կցուցընէր թէ սրչափ ընդունայն են: Փութացաւ երջանիկ ըլլալու, եւ քայլերը երագեց: Տեսաւ հեռուանց Պ. Էրպէնի տունը՝ ծառերու մէջ ծածկուած: Քիչ ատենէն բըլբուլի մը վրայ երկար ծառուղւոյ մը ծայրը տեսաւ զԱննէթ սպիտակագետտ, գլուխն ալ յարդէ գլխարկ դրած՝ որոյ ժապաւէնները (forskyu) քամիէն կծփծփային, ձեռքի ճերմակ թաշկինակովը զինքը կբարեւէր: Ժաք ալ նոյն կերպով պատասխան տուաւ: Քանի մը վայրկեանէն՝ հասաւ՝ ու սիրալիր կերպով մը օրիորդին ձեռքը սեղմեց, զմայլելով նորա գեղեցկութեանը վրայ:

Սկսան երկուսը մէկտեղ ծառերուն տակ քալել, ու սիրայոյզ եւ բերկրաւէտ խօսակցութիւն մը ընել: Յետոյ օրիորդը յիշեցընելով ժաքին որ զինքը երբեմն երբեմն արխուր կտեսնէր,

— Այսուհետեւ այնպէս պիտի չըլլաս, ըսաւ, վասն զի այն անհաճոյ մարդը վերջապէս ելաւ գնաց:

— Ես զինքը արդէն մոռցեր էի, պատասխանեց ժաք, ու ապահով եղիր որ այսուհետեւ ա՛լ վրան մտածելիք չունիմ:

Անդիէն ճաշու զանգաղը լսեցին, ու թեւ թեւի տուած ներս մտան: Ուրախ զուարթ կերակուր կուտէին, երբ ծառայն ներս մըտաւ՝ ըսելով, «Պարոն տը ժիրար եկաւ»: Ժաք շանթաւար մնաց. Հէրմանս գոյնը նետեց ու սկսաւ դող մը զգալ: Իսկ Պ. Էրպէն վազեց իւր հիւրին գիմացն ելաւ ու սիրով ընդունեցաւ զինքը:

— Սիրելի բարեկամ, ըսաւ Պ. տը ժիրար, վաղը ճանապարհ կընեմ. ուստի եւ չէի յուսար որ այս վերջի այցելութիւնը ձեզի կա-

րենամընել. բայց քանի մը ժամ ազատ գըտնելով՝ ուղեցի յօգուտ իկիր արկանել:

Այս ըսելով՝ նստաւ ժաքի գիմացի աթոռին վրայ, ու ծածուկ մը կգիտէր զինքը շատ անգամ: Երեսին վրայ անհանգիստ հետաքրքրութիւն մը կերեւար: Տարակոյս չկար որ ներս մտած ժամանակին ըսած սովորական խօսքերը՝ իւր այցելութեանը սնտոի պատճառանք մըն էին: Կարծես թէ յոյկամաց իսկ այն տունն էր եկեր. անհակառակելի փափաք մը զինքը ձգեր էր հոն որ վերջապէս հասկընայ թէ ո՞վ էր այն մարդը որ զինքը կատէր եւ զոր ինքն ալ կատէր այնպէս: Վասն զի երկուսն ալ իրարու համար անհասկանալի ու գրգռիչ առեղծուած մըն էին: Աշիլ՝ թէ եւ Պ. տը ժիրարին նըպատակը չէր հասկացած, բայց սիրտը չէր հանգիստ, կվախէր որ այս երկուսին մէջ բան մը կծագի, ուստի եւ կուզէր առաջն առնուլ: Սկսաւ ուրախ խօսակցութիւններ բանալ, որովհետեւ կտեսնէր որ ամենուն վրայ ալ պաղութիւն մը ընկած էր. զինի կլեցընէր ամենուն, եւ կստիպէր զամէնքն ալ որ անուշ ընեն, ինքն ալ կխմէր: Իւր նպատակն այն էր որ ճաշն յետոյ երկու հակառակորդներն իրարու հետ հաշտեցընէ: Այս բանս այնչափ աւելի իրեն գիւրիկ կերեւար՝ որչափ որ կտեսնէր որ երկուսն ալ իրենց կողմանէ կջանային իրեն մտածութեանն օգնելու: Քիչ ատենէն խօսակցութիւնը տաքցաւ, ու կերակուրին վրայ անրեց ուրախութեան շունդ մը, բայց այն ուրախութիւնը սրտանց ուրախութիւն չէր:

Կերակրէն որ ելան՝ պատշգամն (շահնիշին) ելան: Այն բարձրութենէն կնկատէին բաւական ընդարձակ տարածութիւն մը, որուն մէջէն կանցնէր գետակ մը եւ որուն երկու ափանցը վրայ անկուած էին մեծ մեծ ուռենիներ: Թէպէտ գիշերը գեղեցիկ էր, բայց օդոյն մէջ թեթեւ մշուշ մը կտարածուէր:

Մինչդեռ Աշիլ ձեռքէն եկածին չափ կըպատրաստէր զՊ. տը ժիրար իհաշտութիւն,

*

անդիէն ժաբ այնպիսի ուշադրութեամբ մը կդիտէր զատեսարանն՝ որ կերեւար թէ հեռաւոր յիշատակներ միտքը կբերէր տեղոյն երեւոյթը :

Իւր սովորական մտածութեանցն էր նա դարձեր, ու կեցած տեղը կհամեմատէր այն տեղոյն հետ; ուր ժէրպոյ սպանուեցաւ: Մի եւ նոյն ժամանակ՝ դիպուածով ըսեմ թէ գաղափարաց շարայարութենէն՝ միտքը ընկաւ Աշիլի այս խօսքը; «Թէ որ կարենայիր ապահով ըլլալ թէ ինքն է մարդասպանը, կհասկանայի մենամարտելու գ պատճառը»: Յանկարծ միտքը բան մը եկաւ, վազեց պարտէզ ու Աշիլի ծառան կանչեց; որ Լա Մաժիսի հին նաւաստիներէն մէկն էր, ու այժմ Աշիլի ծառայութեան մտած էր: Ժաբ կամաց ձայնով բան մը ապսպրեց իրեն, եւ թէ եւ նաւաստին զարմանք ցուցուց սպային տուած հրամանին, բայց կատարել խոստացաւ, եւ գնաց: Այն ատեն ժաբ վեր ելաւ: Աշիլ դիմացը վազեց;

— Սիրելիք իմ ժաբ, ըսաւ իրեն, զեսպանութեանս պաշտօնը կուզեմ գլուխ հանել, հաշտեցընելով զձեզ:

— Իմ կողմանէս, ըսաւ Բիօլը, ես շատ կցաւիմ մեր երէկուան ունեցած անհամաձայնութեանը վրայ:

— Ես ալ նոյնպէս, պատասխանեց ժաբ. Բայց իրարու ձեռք չտուին:

Գիշերուան զովութիւնը ստիպեց խաթուններն որ ներս մտնեն: Պ. Էրպէն մօտեցաւ առ Պ. տը ժիրար եւ առ ժաբ, — Ես ալ կուզեմ ներս մտնել, ըսաւ. բայց եթէ կուզէք՝ ազատ էք, կրնաք ձեր ծխիկը (սիկար) դուրսը քաշել: Այս ժամանակին Աշիլ՝ ուրախացած որ կրցաւ այն երկուսը բարեկամական վիճակի մը մէջ մտցընել, սկրդեր էր ու կամացուկ մը անսնցմէ հեռացեր:

— Կուզէք որ պարտէզը շրջան մը ընեմք, հարցուց ժաբ:

— Ինչո՞ւ չէ, պատասխանեց Պ. տը ժիրար:

Քիչ մը ժամանակ լռութեամբ քալեցին գէպի գետակը:

— Պարոն, ըսաւ Բիօլը, ես վաղը կերթամ, ու գուցէ մէյմ՝ ալ տեսնուելիք չունիմք: Յիրաւի կխոստովանիմ որ չեմ կարող իմանալ թէ ինչ պատճառաւ իրարմէ հեռանալ կուզէինք: Ինծի այնպէս կուգայ որ մեք տեղ մը իրարու հանդիպած պիտի ըլլանք, ու թէ եւ մոռցած ալ ըլլանք՝ բայց կերեւի թէ պէտք է այնպիսի պարագաներու մէջ գտնուած ըլլանք՝ որ իրարու վրայ գոհ եղած չըլլանք:

— Ես ալ նոյն բանը մտածեցի, պատասխանեց ժաբ, ու կզարմանամ թէ ինչպէս երկուքիս ալ եզրակացութիւնը նոյն կելնէ: Այո, պէտք է որ տեղ մը իրարու հանդիպած ըլլանք:

— Բայց թէ ո՞ւր. ես ամենեւին չեմ կարող հասկանալ:

— Ահաւասիկ. ինծի կերեւի որ մարդիկներն ու տեղուանքը՝ մարդուս վրայ երբեմն մի եւ նոյն տպաւորութիւնը կընեն: Շատ անգամ կըլլայ որ երկիր մը թէ եւ առաջին անգամն է որ կտեսնեմք, բայց մեզի արդէն ծանօթ կերեւի, վասն զի ուրիշ անգամ նոյնպիսի տեղ մը գտնուած եմք: Օրինակի ազգաւ, այս երկրին տեսարանը մտքիս վրայ շատ ազդեցութիւն ունեցաւ: Քանի որ մշուշը ուռենիներուն վրայէն անցնելով՝ հորիզոնին վրայ կտարածուէր՝ միտքս ձգեց դիպուած մը՝ որուն վկայ գտնուեցայ իՔալիֆոռնիա: Կարծեմ թէ դուք ալ Քալիֆոռնիա գնացած էք, ուստի եւ այս դիպուածը կարելի է որ ձեզի ալ հետաքրքրական ըլլայ: Եթէ կուզէք՝ ձեզի պատմեմ:

— Պատմեցէք, ըսաւ Պ. տը ժիրար, անտարբեր կերպով մը:

— Միտքերնիդ բերէք տեղը. աջ կողմը ասոնց պէս թփերու ցանկ մը, ձախ դին՝ ծովը, որ ծառերու մէջէն կերեւայ, ինչպէս այս մառախլապատ դաշտը. դիմացը՝

կզգիացեալ անակ մը, ինչպէս այս որսոյ անակը: Կտենէք, Պարոն:

— Այն, պատասխանեց Պ. տը ժիրար, երեսանց հանգարտութիւն մը ցուցընելով:

— Արդ ես այն անակին քով կերթայի, ուր որ բարեկամներէս մէկը ժամադիր եղած էր ինձ հետ: Դժբաղդաբար քիչ մը ուշացայ Սան-Ֆրանչիսքոյի սօնրէի մը մէջ՝ ուր արիւնուռչտ տեսարան մը պատահած էր:

Ժաք դիտամա՛ք կեցաւ: Պ. տը ժիրար ծռեցաւ գէպի նա, եւ կուզէր անշուշտ գէմքին վրայի գծերը գիտել, բայց մութը կոխած էր:

— Սակայն անխռով եւ աներկիւղ անակին կմօտենայի, մինչ յիտուն քայլ անդին՝ մըթութեան մէջ յանկարծ հրացան մը պարպուեցաւ՝ ու բարեկամս մեռած գետին տապալեցաւ:

Այս վերջի խօսքերը բարձր ձայնով մը ըսած էր ժաք, իբրեւ թէ մէկու մը նշան տուած ըլլար, եւ ահա յիտուն քայլ հեռուն հրացան մը պարպուեցաւ, ու լուսոյ հետք մը ճանապարհն ահօսեց:

Պ. տը ժիրար այս անակնկալ դժբախտ մահով վրայ այլայլեցաւ, ետ ետ ցատքեց, ինքզինք պաշտպանելու, եւ ժաքի վրայ ձգեց շփոթած աչքերը:

— Է՛հ, ես ապահովապէս գիտէի որ գուք էք որ սպաննեցիք զժէրպոյ, գոչեց ժաք, բրե՛տին մօտենալով:

Բայց Պ. տը ժիրար պատասխան չտուաւ. ժաքի վրան կնայէր, ու կամաց կամաց այլայլութիւնն անցնելով, ձեռքը ճակատին զարկաւ, ու իբր թէ ուրախութեամբ մը գոչեց.

— Վերջապէս հասկացայ թէ ո՛ր ձեզի հետ հանդիպած եմ, Սան-Ֆրանչիսքոյի ճանապարհին վրան էր, երբ ձեր նաւաստիներովը բլրակին վրայ կելայիք:

— Ուրեմն կխոստովանիք որ . . .

— Ի՞նչ, հարցուց Պ. տը ժիրար, շփոթած:

— Որ գուք էք բարեկամիս սպանողը:

Պ. տը ժիրար ձեռք բերած էր իւր սովորական հանգարտութիւնը: Քիչ մը կեցաւ, յետոյ

— Եւ ինչո՞ւ չէ, պատասխանեց. ժէրպոյ իրաւունք չունէր իմ տունս մտնելու: Իմ պատուոյս դպաւ, ես ալ զինքն սպաննեցի: Այնչափ խենդ չեմ որ իմենամարտ կարգայի այն մարդը՝ որ ընտանեկան պատիւս վրդովեց ու անարգեց. . . Բայց բանը անոր վրայ չէ, մեր երկուքնուս վրայ է: Այժմ կհասկանամ ձեր բռնած կերպը: Երեք ամսէ իվեր զիս կգիտէիք, ու վերջապէս ահա որոգայթին մէջ զիս ձգեցիք: Կարող էք վազը զիս դատաստանի քաշել, եւ գլխուս ո՛ գիտէ ինչ ձանձրութիւններ բերել: Որովհետեւ գաղտնիքս գիտէք, ուրեմն պէտք է որ զձեզ սպաննեմ:

— Է՛հ, յիրաւի՛ արիստ է որ ձեռուընիդ զէնք չկայ, ապա թէ ոչ՝ զիս ալ անշուշտ ժէրպոյին պէս կսպաննէիք. բայց ասպահով եղիք որ զձեզ արգարութեան ձեռքը չեմ մատներ: Շատ երկար կըլլար այդ, եւ գուցէ ազատելու ճարը կգտնէիք: Ի՛նձ կիյնայ բարեկամիս վրէժն առնուլ, եւ կհաւանիմ ձեզ հետ մենամարտելու:

— Այնպէս է նէ՛, վաղը, գոչեց Պ. տը ժիրար:

— Վաղը, պատասխանեց ժաք:

Այս ըսին ու ներս գահլիճը մտան: Քանի որ մենամարտն որոշուեցաւ, ժաք հանգարտ վիճակի մը մէջ՝ սկսաւ վտանգէն չվախնալ. զուարթ կերպով մը եղածը գնաց պատմեց Աշիլի: Նա իսկզբան զարհուրեցաւ, բայց յետոյ տեսնելով բարեկամին ժպտիլը, մտածեց որ կարելի է այս կերպով ամէն բան կըմըննայ, ու ժաք՝ շատ շատ վէրք մը առնելով կխալըսի: Այնուհետեւ բարեկամին ապագայն ու քրոջը երջանկութիւնն ալ չայլայլիր այն տատամսութիւններով՝ որոց մէջ այնչափ ատենէ իվեր կծփար Լամպերի կեանքը:

Երկրորդ օրը երկու հակառակորդքն՝ իրենց վկաներովը եկան. Պ. տը ժիրարի վրայ ցուրտ քինախնդրութիւն մը կերեւար. իսկ ժաք երէկուանը չէր. անշուշտ գիշերուան մէջ իրեն գազանի ձայները խօսած էին նորէն: Սուրը ձեռքն առած ժամանակ անուշու տխուր կերպով մը նայեցաւ Աշիլի վրան: Երկու հակառակորդները վերջի աստիճանի կատաղութեամբ զարնուեցան իրարու հետ: Պ. տը ժիրար լի էր բարկութեամբ, բայց հարուածները կշռելով կուտար: Իսկ ժաք

ուրիշ բան չէր նայեր՝ բայց եթէ զարնէ: Զարնուեցաւ, բայց իյնալու ժամանակը սուրն երկնցուց, եւ մինչ Պ. տը ժիրար յարձակեր էր բոլոր մարմնով՝ ժաքի սուրն մըտաւ իւր սիրարը ու մէկէն յերկիր տապալեցաւ:

Աշիլ՝ իւր բազկացը մէջ ընդունեցաւ զբարեկամը. — Ա՛հ, հեծեց ժաք մահազին ձայնով մը. ժէրպոյի վրէժն առի... բայց ես գիտէի որ մենամարտի մը մէջ պիտի մեռնէի:

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

Լ Ո Յ Ս .

Ի՞նչ է լոյսը .

— Լոյս կըսուի այն բանն որ տեսանելիութեան անծանօթ պատճառն է: Լոյս հանելու սովորական հնարքներն են շփումն, ելեքտրականութիւն, եւ բնալուծական ազդեցութիւնք. անոնցմէ ալ աւելի սովորական եղած է վառած նիւթերուն բոցէն լոյս առնելը:

Ի՞նչ օրինակներով կրնաս ցուցընել թէ առանց տաքութեան լոյս կրնայ լինել.

— Ա) Փոսփորացեալ մարմինները լոյս կհանեն առանց զգալի տաքութեան .

Բ) Մանր կենդանիներ կան, ինչպէս լուսատուտուն, ճճին, որ առանց տաքութեան այնչափ լոյս կուտան որ անով կրնայ գիրք, կարդացուիլ.

Գ) Փայտը, միսը, մանաւանդ ձուկը, փտութեան մէկ աստիճանի մը կհասնին երբեմն որ առանց տաքութիւն տալու լոյս կձգեն .

Դ) Բնալուծական երեւոյթներ կան որ առանց տաքութեան լոյս հանելով կլինին, ինչպէս ածուխի ժանգի բլորի հետ այրելը:

Առանց լուսոյ տաքութիւն լինելու մէկ երկու օրինակ տուր .

— Ա) Շատ նիւթեր կան որ կրնան սաստիկ տաքնալ՝ առանց լոյս հանելու.

Բ) Արեւու ճառագայթէն այնպիսի մասեր

կրնան զատուիլ որ տաքութիւն կուտան առանց լոյս հանելու:

Ինչէ՞ն է որ ճրագին լոյսը չես կրնար տեսնել՝ երբոր ծուռ խողովակի մը մէջէն նայիս .

— Վասն զի լոյսը համասեռ միջոցի մէջ ուղիղ գծով կծաւալի:

Ինչէ՞ն է որ արեւուն մտած ու ելած ատենը՝ մարդս կրնայ անոր նայիլ, իսկ ցորեկը աչուրները կառնուին .

— Վասն զի երբոր արեգակը հորիզոնին վրայ է՝ ճառագայթները աւելի թանձր օդէ կանցնին քան թէ կէսօրը, եւ լուսոյն մէկ մասը օդոյն մէջ կընկղմի:

Արեւուն պայծառութիւնը գրեթէ 1200 անգամ աւելի տկար է հորիզոնին վրայ քան թէ գենիթին հասած ատենը:

Արեւն ու լուսինը ինչո՞ւ համար աւելի խոշոր կերելին ելած եւ մտած ատեննին՝ քան թէ երբոր զենիթն լինին .

— Ա) Այս երեւոյթը աւելի աչքի խաբէութիւն է: Երբոր արեւն ու լուսինը հորիզոնին մօտ են, կրնանք զանոնք երկրիս երեսը եղած բաներուն հետ համեմատել, անով իրենց սկաւառակը մեծ կերելի: